

Արքեպի դեռ կիսով ապած Աստուածաշունչին մէջ մոլորութիւններ կան և նկը Սուբրակը քննած է Ուկան Արքեպի, որ կըսէ թէ ինք ի Հռոմ կաթողիկէ հաւատոց գաւանութիւն առած է, եւ հասաւատոն կը մնայ նոյն գաւանութեան վրայ, ինքն Աստուածաշունչը կը ապէ հայ հիմ ձեռապիրներու համեմատ, եւ երբ ապադրութիւնը վերջանոյ, պիտի զրկէ Ս. Ժողով, որպէս զի եթէ սխալ մը կայ ուղղուի: Ուկան կը խնդրէ որ իր մէկ ազգականը եւ ուրիշ քանի մը հայ պատանիներ Ուրբանեան դարանոց ընկունուին քահանայութեան պատրաստուերու, եւ իրեն նպաստ մը արուեի. վասն զի Աստուածաշունչին շատ վնասուած է, եւ այլն: Կ'որոշուի որ Աստուածաշունչը ապուած մասերը զրկէ, իրեն 50 սկազ արուեի եթէ կամաւոր մոլորութիւն մուծած չէ, իսկ պատանեաց յարմարութիւնը քննուի:

Նոյն ապրին Դեկտ. 14ի Նստին մէջ (1668, 303, 27) Ուկանայ Աստուածաշունչը ապուած մասերու վրայ եւ Քրիստոնէականի վրայ քննութիւններ կը կատարուին:

Դարձեալ 1671 Մարտ 17ի Նստին Արձանագրութեան մէջ (1671, 57, 1) կը կարդաց՝ թէ ինչպէս Ս. Ժողովին Ուկանին հրամայած էր, որ Լիվոռնոյ երթաց եւ հոն տպարան հաստատէ, հիմայ եկած է նա Հռոմ եւ կը խնդրէ, որ իրեն թոյլ արուեի Մարտիիս երթալու եւ հոն տպարան բանալու, եւ կամ իրեն նպաստել հետեւեալ կերպով՝ 1. կամ տալ իրեն որ եւ է գումար մ'իր դրամական անձկութեան մէջ (ինչպէս որ Փիորենցայի Նուիրակն ալ հաստատած էր անձկութիւնը), կամ հրաման դրկել Քննութեան Ս. Ժողովով Լիվոռնոյի ներկայացուցիչն, որ ետ այս իր ապած Աստուածաշունչին քանի օրինակը, զոր գրաւած է իրր մոլորութիւններ բովանդակող, եւ կամ 2. իրեն որոշ ամսական մը արուեի, եւ կամ ուրիշ կերպով մը իրեն օգնուի, այսինքն շուտով սրբագրուի Խորհրդատեարք, զոր Քննութեան Ս. Ժողովով դրկած է քննելու, որպէս զի ապէ եւ ծախէ, նոյնպէս Սաղմոս եւ ուրիշ զբակը, զորոնք պիտի զրկէ սրբագրութեան, շուտով քննուին, որպէս զի կարենայ տափէլ եւ վաստրիլ: Կ'որոշուի որ ապրուստին համար առ ժամն գումար մը արուեի, Աստուածաշունչը Բարսեղ Ա: իսկ Խորհրդատեարք Պ. Կռած Դոմինիկիեան անմիջապէս թարգմաննեն եւ քննուի, որպէս զի ամենայնի խերսոնուտ ըլլալէն ետեւ՝ ըստ այնմ հրաման արուեի Լիվոռնոյ. իսկ Ս. Ժողովով Քննութեան զորով վերջացրնել քննութիւնները եւ որոշումնեն տան, որպէս զի Ուկան Արքեպ. ըստ այնմ վարուի:

Ցիշեալ Խորհրդատեարքն ու Սաղմոսը ապագրած չէ Ուկան, անտարակոյս Ս. Աթուան թոյլառութիւն ընդունելուն:

Վիեննա, 10 նոյ. 1913:

Հ. Կ. ԳԱՐԵՎԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԿԱՆ ՎԱՐԴԱՐԱՅԻ ՎԱՐԴԱՐԱՅԻ ՎԱՐԴԱՐԱՅԻ

## ՀՈՌՄԱՑ ԱՌԱՋԻՆ ՀԱՅ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ 1579ԻՆ Է

Իանասէրներու քով ընդունուած էր՝ թէ Հռոմաց մէջ ապուած առաջին հայքն ըլլայ “Ճօմար Դրիգորեանն, Յաւիտենական. Որ եղեւ իշխանութեամբ հրզօր սրբոց Փափոյն եւ այլ թագաւորացն: Կաղմեցաւ ի մեծըն Հռոմին, ի քաղաքն սրբոց առաքելցն ի Եվ. ՌԵԶԵԴ. Romae, ex typographia Dominicici Basae, MDLXXXIII. (= 1584):

Ասոր գլաւաւոր Յիշատակարանէն կ'իմանակը, թէ “թարգմանեցաւ աօմարս եւ աօնացուցը ի լատին լիզուէ ի հայի, եւ արպագրեցաւ ի նոյն քաղաքն ի մեծն Հռոմի”

առ ոսս զիմաւոր առաքելոց սրբոցն Պետրոսի եւ Պօղոսի. Հրամանաւ սուրբ Փափին Դժիգորի: Եւ ի հովուափառութեան Հայոցն ի Հռոմէ Կարտինալ Սանքտա Սէւերինին ի վերակացող անտեսութեան պարոն Սուլթանչաւ Թուխաթցոյն զոր Փռանկն Սարդարոն կոչէ՝ Ճեռնատառութեամբ տէր Յովանէս Տէրպնցոյս եւ թելազրութեամբ որդի իմ Խաչատուրին ի վայերութեան ամենայն Հայկազուն ուսումնասիրաց . . . . Եւ ամբեղջ գործոյն մէջ 14 անգամ Տէրպնցին ինք զինք ընթերցողաց ազօթից կը յանձնէ այսպիսի խօսքերով. “Զիծուն զրիս վատէր յովաննէս Տէրպնցիս զգեխեալոս մեղք մի ողորմայիւ արժան առնեք զձեզ աղաշեմք”, “Մ’ մեղազրէք եղազր, զի առաջն արաւեստն է;” “Զիտղմաղ բոլորակացս զծառայս ձեր վատէրս մի ողորմախւ անտես շառնեք,,. եւն:

Սոյն Տէրպնցի ամուսնացեալ քահանայն Տէր Յովհաննէս, որ իւր զաւակներով Ամիգ քաղքէն եկած էր Հոռոմ, արդէն 1583 Փետր. 7 ին իրրեւ տեղւոյն Հայ Հասարակութեան զիմաւորներէն մին նամակ կը զրէ առ Դաւիթ Պատրիարք Նրուսաղեմի: Սոյն նամակին բովանդակութենէն կիմացուի թէ ինքն երկար ատենէ ի վեր Հոռոմ է: Ինք բաց ի վերոիշեալ Տոմարէն, 1586 ին Վենետիկի մէջ Սաղմոս մը տպազրած է: Շատ հաւանական է որ նաեւ զործակից եղած ըլլայ վերցիշեալ Տոմար Գրիգորիանի հայերէն պատերուն փորազրութեան:

Բոլորովին անձանօթ էին ցայսօր սոյն Տոմարին Հայերէն տառերուն փորազրութեան պարագաներն, այն առաւերուն՝ որոնք յետոյ իրր երկու գար զործածուեցան Վատիկանի եւ Պրաւագանդայի կրկին տակարաններուն մէջ տպազրուած բաղմաթիւ դրբերուն Համար և Յանկարծածագ անակնկալ մ’էր՝ երբ 1912 ին Հռոմայ Biblioteca Vallicellana կոշուած պետական զրադարձանին մէջ, որ երբեմն վանքի մը զրադարձան էր, կը զրադէի, “Կ 17.” թուազրեալ ժողովածոյին մէջ (էջ 176) առջեւս երաւ Հայատիպ յայտարարութիւն մը, տպուած ի Հոռոմ 1579 ին: Ասոր մէջ կը ծանուցուէր որ սոյն հոդը զիրը, Դրիգոր ԺԳ. զիտուն Ս. Քահանայապետին Հրամանաւ Պարիսի Ռաբերդ Դրանժոն (Rob. Granjon) վարպետը փորազրած էր: Սոյն Յայտարարութեան տպազրական մեծութիւնն էր  $28 \times 17.02$  սմ. իսկ թղթին ամբողջական մեծութիւնը 36  $\times$  25. մմ ազիք էջ մը միայն որու վրայ 33 տող Հայերէն իրր նմցը տառերու, եւ յիշատակարան տպուած էր:

Կը սկսէր այսպէս

Armenici Characteres. Gregorii XIII. Pont. Opt. Max. iussu, nunc primum Romae incisi. (Այսինքն Հայ տառեր, Հրամանաւ Գր. ԺԳ. Սիծի Ս. Քահանայապետի, արդ առաջն անգամ Հոռոմայ մէջ փորազրուած:)

Ասոր կը յաջորդին:

“Հրամանաւ ամէնասուրբ տեառն մերոյ Տէր Գրիգոր Նըրորդտասանն Հրումայեական | Փափուն: Շինեցաւ եւ կատարեցաւ այս նոր զիրս եւ պասման ի մեծն որ եւ Հըրչակաւ | որ մայլաքաղաքն Հըրումայ, ընդ Հովանեաւ սրբոց առաքելոցն Պետրոսի եւ Պօղոսի: Ի ծն | ընդենէն տն եւ Փրկչին մերոյ Յի Քի. ո. շ. թ. եւ ի թվականէ մեծի Հայոց. ո. ի. ը. ամին. | օգոստոսի. մթ. աւրն չըրեքշարթիւ: Ի Հայրապետութիւն տի Թագէոս անմ Հայոց կաթողի | կոսին. եւ տի Խաչատուրին:

Իրրեւ Հայ տառերուն նմցը՝ յառաջ կը բերուին:

“Սաղմոս ի գաւիթ, Ժ. Ժ. զ. Աւրհնեցէք զտէր ամ ազինք . . . | Տէրպանական տպաթիւն. Հայր մեր . . . | Աւետիք Գարրիէլ Հրեշտակապետին. Ողջոյն ընդ քեզ

Մարիամ. . . | բանք ժը. առաքելոց պարտ է. դիտենալ յամենեքեան որը են բարեպաշտ քրիստոնեա. Հաւատամ ի մի ած . . ., (Համարաօտ հանգանակն Եկկիոյ):

Նոր առող՝ “Գոհհութիւն եւ փառք եւ պատիւ եւ երկիրսպագութիւն սրբոյ երրորդութեան եւ միասնական ածութե հաւը եւ որդոյ եւ հոգոյն սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն:

"Ուսպէրդոսի կրանքեօն Փարիզացը՝ զիբանփորիւ վարպետիս ձեռամբ կազմեցաւ այս նոր զիբս եւ այս լիշտակարանս ի մեծն հրամի ու շ. հ. թ. .

„Rob. Granlon Parisien. incidebat.

Romae. 1579<sup>cc</sup>

84. 1587წნ Հայրենիք զարձած միջոցն՝ ստիպուած էր երկար առեն մնալ Մարտինա, որ հայերէնի թարգմանած է. Le Chevalier Paris et la Belle Vienne.

*U. S. Geol. Surv., 7 Aug. 1913.*

Հ. Կ. Պ. Գ Ա Լ Ե Ր Ե Վ Ա Ր Ե Մ

۹۴۸۷۴۶۲۷

ԱԿԵՐԿ ՄԸ ՀԵԴՀԵՆՈՒԹ ԴՐԵԲՈՒ  
ԳԵՑՄՈՒԹԵԱ ՎՐԱ

Ուշագրաւ երեւոյթ մըն է, վերջին ժամանակներս մանաւանդ, հնախօսական-ազգագրական, կրօնախօսական եւ քաղաքակրթական պատմական այն լայնածաւալ շարժումը, որուն կը մասնակցին յարդիս այն ազգերը, որոնք բարձրագոյն գիտակցութենէ մը կը յօժարին այսօր նաեւ իրենց անցեալը ճանչնալ եւ գնահատել: Գոհունակ սրտով կրնանք օրինակ առնուլ՝ հայ գրերու գիւտին 1500 տարուան Յուրելիալը, որ բերկուանքով լիցուց Տշմարտապէս հայ սրտերը. եւ յորելիս տօնել՝ արդէն իսկապէս զնահատել է նախնեաց արդասիքները, որպէս զի արդասաւորեն նոր սերնիկեան ուժերն ալ եւ նոր յառաջադիմութեանց ճամբաներ հարթեն: Մեր գրերուն գիւտը, իր պատմական եղելութիւն մը, պէտք եղածին պէս զնահատելու, յարմար կը դատենք նկատել զայելնդհանուր գրերու պատմութեան լուսոյ տակ սակայն միտքերնիս չէ ուսումնասիրութիւն մը տալ, այլ ընդհանուր ակնարկ մը միայն կարծիքագոյ:

Գիլաւոր ասիթք վերն ըստած շարժման  
ննջակա յառաջ նոյնպէս այսօր եղած է՝ երբայս-  
կան սրբազն մատենագրութիւնը — Ս. Գիլքը  
որ շատ հարցեր յուզեց։ Այս եւ նախորդ  
գարերու հոս հոն կատարուած պեղումներն եւ

անոնց արդիւնքը շատապով գալախիարներու այդ  
պայքարին գործածուեցան և ամենաստուար  
մատենագրութեան մը ծնունդ տուին ։ Ակատի  
շառնելով այս տեղ վեճերու արդիւնքը, այս  
սացյդ է որ գիտութեան համար շահեկան ար-  
դիւնքներ ձեռք բերուեցան, գատամադրին աջը  
մինչեւ օրս մարդկութեան միժին անցեալին մէջ  
ի զուր վերուվար շարժելէն ետեւ հազի՞ թէ  
մը թուականէն 5—6 դար յառաջ կրնար  
պատմական կռուաններ գտնել — Յունաց գա-  
սական շրջանէն սկսած, մինչ այսօր 3000—  
4000 տարիներու ատազնն ունի առջեւը։  
Այսօր կրնանք ընդհանրապէս մարդկութեան  
քաղաքակրթութեան ընթացքին հետեւիլ, այս-  
ինքն հանդիսատես ըլլալ իւրաքանչիւր ազգի  
թափած ձիկերուն, գտած փառքին, վերջին  
բախտին։ “Գիտութիւնը, կը գրէր ողբացեալ  
Վինքլէր, խելամուտ եղած է, որ այսօրուան  
եւրոպացին չէ միակ եւ ծամարիս մարդը, այլ  
սորվեցաւ. յարդանք զգալ նաեւ ինչ որ ուրիշ  
գետնի վրայ յառաջ եկած կամ լաւ եւս  
կատարելագործուած է։ Այսուհետեւ չի նկա-  
տեր ինք զինքն իւր համազգեստովի ու սիլէն-  
տրովին, (cylindre) իրը գագաթը բուրգի մը,  
որուն ստորնագոյն աստիճանները կազմովք իրը  
թէ քամահելի կրթութեան տէր եւ վայրենի  
ազգեր ըլլային։ Այս համազման եկան, ինչ-  
պէս ըստինք, ձեռք բերուած գիւտերով ի  
մասնաւորի արձանագրութիւններով, որոնք  
հազարաւոր դարերու մէջ բերած հասուցած  
են մեզի հին քաղաքակրթութեան արդասիր-